

Ա. Ռ. Ա. Կ.

ԲԱՐԵՍԻՐՏ Ա.ՊՈՒԷՍ.

Գարնան օրերուն որսորդին մէկը

Զարկաւ ըսպաննեց սիրուն սարեկը .

Զարը խափանուէր անով , ինչ կըլլար .

Զէ , խեղճութիւնը պակաս կըմբնար .

Սարեկն իրեք հատ մանըր ձագ ունէր ,

Որբուկ մընացին , անմայր ու անտէր .

Իրեքն ալ՝ գեռ հաւկըթէն նոր ելած ,

Ոչ ոյժ ունին՝ ոչ փետուր ,

Փորերնին քաղցած ,

Ո՞վ տար կերակուր .

Ճիւ ճիւ ընելով կըկանչեն մարիկ ,

Ո՞ւր է մարիկը , ահ , սեւ արեւիկ :

Այսքան խեղճութիւն տես ու գիմացիր .

Ո՞ր քարէ սիրուր ի գութ չիշարժիր :

Աղուեսին մէկը բոյնին դէմ՝ քարին վըրայ կըկղեցաւ ,

Ու այն աեղէն անցնող գարձող թըռչուններուն այս ըսաւ .

Քուրեր աղբարներ , հոգինիդ սիրէք ,

Դա ձագուկները անտէր մի ձըգէք .

Ի՞նչ կըլլայ , մէյմէկ հատիկ ու հընտիկ

Բերէք խեղճերուն գըրէք բերանիկ .

Թող մէկմէկ յարգի խոտի կըտորիկ

Ամէն մէկերնիդ կըրէ այդ բունիկ .

Ահա երեք ձագ մահէ կազատէք .

Ի՞նչ մեծ վարձք է այս՝ դուք ալ լաւ գիտէք :

Կըկու քուրիկ , ինծի նայէ , դուն արդէն գոյն կըփոխես .

Ի՞նչ զեն ունի , թող մէկ մէկ քիչ փետուրներէդ ֆըրցընեն .

Անոնցմով դուն նոցա տակը փափուկ փըռոց կըշինես .

Լաւ չէ քան թէ քամիները ասդիս անդին ցանցընեն :

Դուն Ա.րտուտիկ ,

Քան թէ օդուն վերեւիկ

Կըլոր կըլոր

Ման գաս պարես թաւալգըլոր ,

Լաւ չէ երթաս սարեր ձորեր ,

Որբուկներուն բերես որդեր :

Հապա գուն Տատրակ , ի՞նչ պարապ կենաս .

Չագերըդ մեծցան՝ եղան չափահաս .

**ՔԵՂ այսուհետեւ նոքա կարօտ չեն.**

**Թող իրենց գըլխուն ծարն իրենք տեսնեն :**

**Ի՞նչ լաւ կընէիր՝**

**Բունէդ ելլէիր,**

**Այն որբուկներուն**

**Մօր տեղ լինէիր.**

**Իսկ գուն ծիծեռնիկ**

**Ճանճեր բանէիր,**

**Ու մէկիկ մէկիկ**

**Սոցա բերէիր :**

**ՔԵՂ ալ ինչ ըսեմ, սիրուն Սոխակիկ.**

**Երբ այդ խեղճերուն աչքը քուն կոխէ,**

**Ու թեթեւ քամին ծառն ու բոյնն օրէ,**

**Անուշիկ ձայնովդ ըսէիր նաննիկ :**

**Այս խընամքներով, հաւտացէք ինծի,**

**Կոցա կըսկիծը կըմոռցընէիք,**

**Նայեցէք ինչ կըսեմ ձեզի,**

**Բոլոր կենդանեաց յայտնի կընէիք**

**Թէ անտառիս մէջ կան փափուկ սըրաեր**

**Որ երբ որ ուզեն . . . Խօսքը բերանն էր**

**Ինդ ձագերը իրեքն ալ**

**Զըկըրնալով հանդարտ կենալ,**

**Գըլարեցան վար ընկան**

**Աղուխուկին առջեւը.**

**Ի՞նչ կըլինի մէկն որ չունի տէր տիրական,**

**Մինք պիտի ալ երբ տանջէ քաղցն ու ծարաւը :**

**Ի՞նչ ըրաւ արգեօք մէր աղուխուկ սանամարը,**

**Ի՞նչ պիտի ընէր, իրեքն ալ շուտ մ'առաւ կերաւ.**

**Ուր մընացին ուրիշներուն տըւած երկայն քարոզները . . .**

**Ետքը բերելու ատեն չունեցաւ :**

**Ուկ կարդացօղ, մի զարմանար,**

**Ճըշմարտապէս բարեսիրաը այլոց երկայն խըրատ չիտար,**

**Ինքն ըզբարին կըկատարէ լըռիկ մընջիկ որչափ կըրնայ .**

**Իսկ ով այլոց ականջներուն չոր խըրատներ կըտըզւըզայ,**

**Անշուշտ փորու ցաւ մը ունի,**

**Կուզէ ձեռքը բան մի ընկնի :**

**Ամէն մարդ ալ այսպէս է,**

**Խօսքին նայիս՝ բարեսիրտ, գործովը իսկ աղուէս է :**

**ՔՈՒԽՈՎ.**